

արդարասիրութեամբ մը սեփականութեան իրաւունքը անեղծ պահած են . այնպէս որ այս քաղաքներն իրենց երկիրները տարածեր են խաղաղութեամբ՝ գնելով կամ փոխանակելով . օրինակի համար Ղաթրիոյ տունը ալ յուսահատելով Վիպուրկի կոմսերուն ընդարձակ երկիրները իրեն հպատակութեան տակ ձգելէն , որ իրեն ինկած էին ժառանգութեամբ , Պեռնա ու Յուրիկ քաղաքներուն ծախսեց զանոնք . այս կերպով այդ քաղաքները ուրիշ շատ կալուածապետութեանց երկիրներ ալ ստանալով , դաշնակից հասարակապետութիւններուն անկախութիւնը կատարեալ ու զօրաւոր եղաւ : Իսկ մէկալ ուրիշ ազատ քաղաքները՝ դեռ դաշնակցութեան մէջ չմտած , և մնացած սակաւութիւ ազնուականները թէ՛ աշխարհական և թէ՛ եկեղեցական , որոնց գլուխն էր Ս . Կալլոսի արքայն , առանձին նահանգներուն հետ մասնաւոր զատ դաշնակցութիւններ ըրին : Բնան կով () ուրիցերի ժե դարուն կէսին՝ ինքնիշխան երկրի մը ձև առաւ , քովի տերութիւններէն այնպէս ճանչցուեցաւ և արտաքին ո և իցէ օտար տերութեան ազդեցութենէն անկախ եղաւ . միայն թէ անուամբ Վերմանական կայսերութեան մասն կը սեպուէր :

(ԿԸ ՇՅՐՈՒՆԱԿՈՒԻ)

ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆ

ԲՆԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Հաստատուն ու հեղանիք մարմնոց այլ և այլ յատկութիւնները , որ իրենց մասերկանցը հաւանատարուելու վիճակէն կը կախուին :

Բնան յատկութիւններն որ պիտի քննենք՝ ընդհանրապէս կը կախուին ձգողութեան ու մերժողութեան մասնաւոր կերպերէն , որ մարմնոց մասնրկանցը կարգաւորութեանը վրայ ազդեցութիւն կ'ընեն : Բնան յատկութիւն-

ները ընդհանուր չեն , հասարակ քանի մը մարմնոց կը պատշաճին , և ուրիշներուն չէ : Ետ անգամ շատ մարմիններ տանցմէ՝ մէկ քանին կրնան ունենալ՝ թէ որ մասնաւոր հանգամանք մը ունենան , և կորսնցընել՝ թէ որ նոյն հանգամանքները փոխուին : Հետզհետէ համառօտ կերպով կը խօսինք այս յատկութիւններուն վրայ , որոնցմէ ոմանք թէ հաստատուն մարմիններուն և թէ հեղանիւթներուն հասարակ է : Եթե՛ն են ասոնք . Ա . Չե և Վիւրեղացումն . Բ . Պնդութիւն . Գ . Կռանելիութիւն . Դ . Կաւալականութիւն . Ե . Նշակաւութիւն . Զ . Բաճկականութիւն . Է . Բնականութիւն :

Ա . Չե և Բիւրեղացումն :

Բնան կերպն որ իր ամէն ուղղութեամբ մարմնոց մը տարածութեանը սահման դրած է , նոյն մարմնոյն ձևն է : Բնդհանրապէս կրնանք ըսել որ մարմնոց ձևերուն իրարմէ զանազանութիւնը անհուն է : Սակայն բնաբանք հետեւեալ դիտողութիւններով հաստատեցին՝ որ շատ մարմին կանոնաւոր , ու զուգաչափական՝ ձև ունին , և զասոնք տեսնելով միայն՝ կ'իմացուի որ իրենց պատճառ հաստատուն ու որոշ օրէնք մը ունին : Բնան մարմիններն որ Բիւրեղ կ'ըսուին , մակերևոյթնին միշտ չիտակ է և շատ նմանութիւն ունին այն հաստատուն մարմնոց հետ , որոնց վրայ որ երկրաչափութիւնը կը խօսի :

Սրպէս զի մարմին մը բիւրեղային կերպարանք ունենայ , պէտք է որ առաջուց հեղանիւթ եղած ըլլայ կամ թէ հեղանիւթի մը մէջ լուծուած , և ետ-

1 Այս յատկութիւններէն մէկ քանին վրայ Բազմաձևային առաջին տարիներուն մէջ խօսուած է . բայց հոս մեկաշնորուն հետ մեկտեղ զանոնք ալ կը խօսուենք , մէյ մը որ կարգաւ մարմնոց ամէն յատկութիւնները ընթերցողաց աչքին առջև ըլլան , մէյ մ'ալ որ անոնց վրայ արդէն պարզ ու բացայայտ տեղեկութիւն մը առած ըլլալով՝ հիմա քիչ մը գիտութեան ուսումնական բացատրութիւններովը կարգան զանոնք :

2 Գ.զ . Symétrique.

քը հաստատուն մարմին դառնայ՝ աստի-
 ճանաբար պաղելով կամ թէ զինքը
 լուծման մէջ պահող հեղանիւթին վե-
 րածխութեամբը : Հաստատուն մար-
 մին դառնալու ատենը՝ կարծես որ մաս-
 նրկունքը աւելի այս կողմերէն քան թէ
 մէկալ կողմերէն զիրար կը քաշեն , այն
 պէս որ եթէ իրենց բնական հա-
 կամիտութեանը թողուած ըլլան՝ շատ
 անգամ կանոնաւոր դիրք կ'առնեն , և
 այն ատենը ձևացած հաստատուն մար-
 մինը՝ բիւրեղացած կ'ըլլայ : () րինակի
 համար ջուրը երբոր սառիլ կը սկսի՝
 իր երեսը շատ մը ասեղներ կը հանէ ,
 որ բոլորովին կանոնաւոր ձև ունին և
 միշտ 120 կամ 60 աստիճանի անկեամբ
 իրարու հետ կը միանան : Այս կար-
 գաւորութիւնը մասնաւոր զուգաշա-
 փութեամբ մը կ'երևայ ձեան վրայ ,
 որ երբոր օդը հանգարտ ըլլայ՝ շատ
 անգամ վեց ճառագայթ ունեցող պղզ-
 տիկ աստղի ձևով կ'իջնայ , ճիշդ կանո-
 նաւոր վեցանիստ մարմնոց դիրքով :

(Բորակը (բորակուտ պոտասի) ,
 Ալաւպերի աղը (ծծմբուտ սոդային)
 և շատ ուրիշ աղերու տեսակներ՝ երբոր
 առաջ ջրոյ մէջ լուծուած ըլլան , ետքը
 բիւրեղային կերպարանք կ'առնեն՝ թէ
 որ զիրենք լուծած ջուրը կամաց կա-
 մաց վերածխել տաս : () րինակի հա-
 մար՝ յիշենք ժայռի բիւրեղը՝ , որ թէ-
 պէտ և կատարեալ թափանցիկ է , բայց
 շատ անգամ մէջը վեցադիմի հատու-
 ծակողմեան ասեղներ ալ կ'երևան , և
 ծայրերնին վեցադիմի բրգան պէս կ'ը-
 լայ . պաղլեղը ութանիստ կը բիւրեղա-
 նայ . սովորական աղը խորանարդ կը
 բիւրեղանայ , և այն : Ամէն ծանրա-
 գին գոհարները բիւրեղային ձև ունին ,
 ինչպէս ադամանդը , տպագիտը , և այլն :
 Շատ հանճարաւոր քննութիւններ ե-
 ղած է առանձին այս բանիս համար ,
 որ որոշեն թէ քանի մը մետաղ բիւ-
 րեղանալու ատեն ինչ մասնաւոր ձև
 կ'առնեն , և թէ այս ձևերուն սկիզբն

ինչ է . բայց որովհետև այս նիւթը մաս-
 նաւորապէս մետաղաբանութեան կը
 պատշաճի , հոս հարկաւոր չենք սեպեր
 անոնց վրայ խօսիլ :

Հեղանիւթերու ձևեր :

Հեղանիւթի մը մասնրկունքը կ'ե-
 րևայ որ բնականապէս գնտային ձև
 կ'առնեն : Այսին կը տեսնենք այս
 բանս՝ թէ որ տախտակի մը վրայ քիչ մը
 սնդիկ թափենք , որ շուտ մը պզտիկ
 պզտիկ գնտային կաթիլներ կը բաժ-
 նուի : Այսին ձևով առաւօտը նոյնպիսի
 երևոյթ կը տեսնես տնկոց տերևներուն
 վրայ , որոնց խորտուբորտ երեսը փայլ-
 փրլուն ջրոյ գնտակիկներով ծածկուած
 կ'ըլլան :

Արեւայ որ հաստատուն ու հեղա-
 նիւթ մարմնոց զուգակցութիւնը մինչև
 մէկ սահման մը գնտային ձևին փոփո-
 խութիւն կ'ընէ , որն որ սովորաբար
 հեղանիւթի պզտիկ մասնրկանցը վրայ
 կ'երևայ : Այսոր համար սնդիկի պզտիկ
 կաթիլ մը՝ մարմարիոնի , ապակոյ կամ
 ու իցէ գոյացութեան վրայ որ դրուի ,
 որուն հետ զուգակցութիւն չունենայ ,
 գրեթէ գնտային ձև մը կ'առնէ . իսկ
 թէ որ անագի վրայ դրուի , կը տափկի
 ու անանկ հետը կը զուգակցի , որ ա-
 նագը սնդիկով կը թրջի : Այնպէս
 կ'ըլլայ ջրոյն ալ . թէ որ կաթիլ մը մար-
 մարիոնի կամ ապակոյ թիթեղի մը
 վրայ դնես , կը տափկի ու կիսագնտային
 ձև մը կ'առնէ , միայն թէ ապակոյն
 կամ մարմարիոնին վրայ ամենանուրբ
 փոշի ցանուած չըլլայ , որ հեղանիւթին
 զուգակցութեանը արգելք կ'ըլլայ :

Այնպէս ծանրութեան ազդեցութիւն
 ալ հեղանիւթին կաթիլին ձևը փո-
 խել կը նայի : Այն որ կաթիլը այնպիսի
 մարմնոյ մը ծայրէն կախուած ըլլայ , ու
 բուն հետ որ զուգակցութիւն ունի ,
 ծանրութեան ներգործութեամբ կ'եր-
 կրնայ ու հաւկթաձև կ'ըլլայ . և եթէ
 կ'ուզես այս բանս տեսնել , ասեղ մը
 ջուրը թաթխէ , ու երեսին վրայ մնա-
 ցած ջուրը դէպ 'ի ծայրը սահեցուր .

1 Գ.Ղ . Salpêtre. Nitrate de potasse.
 2 Գ.Ղ . Sel de Glauber. Sulfate de soude.
 3 Գ.Ղ . Cristal de roche.

կաթիլը այնչափ աւելի կ'երկննայ՝ որ չափ մեծ ըլլայ, և թէ որ շատ մեծ ըլլայ՝ մէկ մասը կը բաժնուի, որ իյնալու ատենը երկայն հաւկթաձև կ'ըլլայ՝ ուղղահայեաց գրքով:

Բ. Պնդուրիս:

Պնդուրեան յատկութիւնը այն դիմակալութիւնն է՝ որ մարմին մը իր մասնականցը բաժնուելուն դէմ կ'ընէ: Այնպէս մը կ'երևայ թէ այս յատկութիւնը մարմնոյն մասնականց մէջի համակցութեան զօրութենէն կախումն ունի, միանգամայն նոյն մասնականց կարգաւորութենէն առաջ գալով: Այլ կու մարմնոց համեմատական պնդութիւնը այն յատկութենէն կ'իմացուի, որ մէկը սրածայր կամ դանակի ձևով ըլլալով՝ կրնայ մէկալին երեսը մաշել կամ քերել. ասանկով կը տեսնենք որ պողպատէ խարտոցը կրնայ ապակին մաշել, ուսկից կը հետևեցնենք որ ջուր տրուած պողպատը ապակիէն աւելի պինդ է: Այս յատկութեամբ հաստատուն մարմինները կրնանք կարգի մէջ դնել իրենց համեմատական պնդութեանը կարգաւ, որով դիւրին կ'ըլլայ իրարմէ զանազանելը՝ թէ և երևութով ալ իրարու նման ըլլան: Այնպէս գործները գոհարներն որ իրենց դրգանքը՝ վրայ կը դնեն՝ զանոնք մաշեցնելու դժուարութենէն կ'իմանան անոնց պնդութիւնը: Այսամանորը ամէն ծանուցեալ մարմիններէն աւելի պինդն է. իր փոշուով միայն կրնան զինքը մաշեցնել ու այն երեսները վրան ձևացնել:

Պնդութիւնը խտութեան հետ համեմատական չէ. վասն զի ոսկին թէպէտ և շատ աւելի կակուղ է քան զգամանորը, բայց չորս անգամ քան զայն աւելի կը կշռէ. և սնդիկն որ հեղանիւթ է, գրեթէ երկու անգամ աւելի

1 82. 204:

ծանր է քան զպողպատը: Այն մետաղներուն մէջ, որոնց որ պնդութիւնը փորձած են, կ'երևայ թէ աւելի պինդը տունկատեն ու պալլադիոնն է. ետքը կու գան իրենց պնդութեանը կարգաւ մանգանէսը, երկաթը, նիքէլը, պլատինը, պղինձը, արծաթը, բիսմութը, ոսկին, թուրքին, ծարիրը կամ յունաքարը, կոբալտը, անագը, կապարն ու մկնդեղը: Այնտաղներու պնդութիւնը կրնաս աճեցնել իրարու հետ հալեցնելով ու բաղադրութիւն մը շինելով: () րինակի համար ոսկին ու արծաթը պողպատի պէս կը պնդանան՝ թէ որ քիչ մը պղինձ խառնելու ըլլաս հետերնին, և ասոնցմէ շինուած զարգարանքները միշտ այս բաղադրութեամբ կ'ըլլան: Այնպէս երկաթն ալ թէ որ հետը քիչ մը ոսկի խառնելու ըլլաս, կը դառնայ պողպատի պէս պինդ կ'ըլլայ, ու պողպատի պէս կտրելու գործիք կրնայ շինուիլ: Այնտաղներու պնդութիւնը նոյնպէս կրնայ աւելնալ ջուր տալով ու պաղ պաղ ծեծելով. առաձգականութեան վրայ որ խօսելու ըլլանք ետքը՝ ասիկայ այն ատենը կը տեսնենք:

Պէտք չէ շփոթել պինդ մարմիններու ներհակ կակուղ ըսուած մարմինները՝ դիւրեւէ ըսուած մարմիններու հետ. վասն զի այս երկու յատկութիւնները իրարու շատ քիչ նմանութիւն ունին: Վիւրաբեկութիւն կ'ըսուի այն կարողութիւնը, որ քանի մը մարմին ունին զարնուածքի մը աւելի կամ նուազ դիմանայու, անանկ որ աւելի կամ նուազ դիւրութեամբ կը կտորին: Այնպէս գոյնութեան վրայ խօսելու ատեն՝ մարմինները այս տեսութեամբ ալ պիտի քննենք: Այս նկատմամբ՝ թէպէտ և ապակին շատ պինդ է, բայց դիւրաւ կը կտորի մէկ զարնուածքով մը: Այսամանոյն ալ կը ճեղքուի՝ կուսնով զարնուի նէ. իսկ ուրիշ մարմիններ, որ շատ աւելի նուազ պինդ են, ամենեւին բան չեն ըլլար: